

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Հեռու, հեռու սարալանցէն,
Տոսպայ լաներն զիս կը կանչեն,
«Եկուր-մըտնենք Ծովը Վանայ,
Սըրտիդ կըրակն որ հովանայ»:

Ես Այգեստանիդ Վարդերն եմ քաղեր,
Անոնց բոյրը դեռ պահեր եմ անջինջ. . .
Կարօտիդ կըրակն երթեք չէ պաղեր,
Երթեք անխըռով չէ բողեր իմ նինջնի:

Ընկեր ենք եղեր ես ու քու Մըրիեր,
Երկար ծըրագրեր՝ մէջն իր քարայրին,
Փախեր եմ յետոյ . . . բայց զայն ենք պահեր,
Ու դեռ կը սպասեմ իր հըրաւէրին:

Քու կարօտը վառ՝ պիտ՝ մընայ նորէն,
Որ այսպէս սիրտը օրրէ քընչօրէն. . .
Պիտի մընայ միշտ քու պատկերն ու յուշ,
Զերդ երազ անհաս, զերդ սիրատանջ փուշ:

Որքան անցնի ժամանակը, տասնամետակները դիզուին,
Նոյնիսկ եթէ յաւերժութեան խորութեան ծոցն ալ սուզուիմ . . .
Խոցուած, խաչուած դուն իմ օրրան, դուն իմ երազ առաջին,
Քու կարօտէդ՝ հողին տակն իսկ պիտի իմ սիրտը կիզուի:

Թաղուիմ՝ երանի՝ Վարագայ սարին,
Շիրմիս դէմ փրռուի քաղաքը Վանայ,
Քունըս օրօրէն հովերն անտառին,
Սիփանը հեռուն հըսկումի կենայ:

Ու երբ, հողին տակ, սէրըս ծովանայ,
Ելլեմ ու սըփունմ վրան քաղ'քին Վանայ,
Զերդ շողքն արևուն, մինչև Հայոց Զոր,
Ու մինչև պէլէք սարերն Ռատանայ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ